

Եւ կ'արատեն տերեւեր  
փրստած մարգերը խամուր.  
Օրն է ցրտին եւ համարտ,  
նիրենեւ հետ են հովերն,  
Եւ ամպերու կոյտն յոզնած  
դաղրած արցունք թափելէ:  
Ամէն ինչ խոնջ է, միայն  
կայ Պատերազմը ճրադ,  
Որ բոցաճօն մարգակվ  
կու տայ շխարհի հարուածներ.  
Ամպերուն հնու օրքած են  
կիներն այրի մընացած  
իրենց արցունքը կիզիչ,  
քաշքրուելով միշտ իրենց  
Պարապ ու լուռ սոներուն  
ռովնէ, պարապ կը խաղան  
Միշտ՝ առանց հոգ ընկելու  
գորչ երկինքներն ու վիշտերն  
Որ կը սպաննեն, ինչ ձևսի՞ն  
մարգիկ հազար ու հազար  
Սարսափէլի մըթութեան  
մէջ անխընամ նետուած են  
Հասարակաց փուռու  
մէջ խանոնիխուուն, եւ վըրան  
Տղմուս իրենց հողմարին  
ձակատագիրն այպանող  
Կը ծիծաղի, անսնելով  
որ կը հանգչին հետն անոնց  
Չորս կ'ատէին, եւ իրենց  
սեւ սոսկորները կ'երթան  
Կը խառնուին քըսմելի  
պիոծ փրութեամբ ոսկերուն  
Եղայլիներո՛ւ որ փրար  
կը շանային փողոտել:  
Դէս Արեւելք՝ հազարներ  
ինչած փուռած դիտապաստ՝  
Գետակներու հոսանքնեած  
ըս կը ներկեն կարմիրով,  
Եւ սոսկումով կը լեցնեն  
ամէն հովիտ, ծոր ու փոր,  
Հրամցնելով բլուրներու  
վրայ գիշակեր թոշուններն  
Ո՞չ, արին կայ յափացած  
երկրի վըրայ, եւ սպանութիւն  
Ալորեայ գործն է մարտուն,  
եւ այս բոլոր՝ ցրուելու  
Արգունիքի մը ժանձրոյ-  
թը, կամ ժամանցն ամպարիչտ  
Պոնաբարդի մ'անձարակ.  
այս ինչ սնապարծ պետութեան  
Համար համբաւ դիմեւու,  
կամ բարգաւաճ գործելու  
Տուրեւառն այն ինչ անարգ  
ուամշաբարոյ վարչութեան.  
Եւ այս բոլորն սոսայնն է  
կըկուած սէքին Հայրեննեաց,  
Հիւսուած պատիք սուտերով  
որոց հասար կ'ընծայէ  
Դիւրահաւանն. այս բոլորն՝  
ասեւութիւն եւ արին,  
Գերեզմաններ անանուն,  
զըրաւաներ են զոր կու տան

Գերիներուն բռնաւորք:  
Եւ սակայն ինչպէս կրսամ  
Պարսաւ զընել քաշերուն՝  
որ կ'իջնեն վար ասպարէզ  
Անտրտունջ հնին մնուելու,  
մինչ ես հանգիստ ապահով  
Տապանագիր կը գրծեմ  
իրենց, եւ կամ կը թըւմ  
Երգիծաբան իրը մարգ՝  
անոնց վըրայ ծիծաղիլ.  
«Եւ երէ ես կը ինչպամ  
հնու ո եւ է իրի վրայ՝  
Պատձաման այն է որ չիլամ»\*.  
որովհետեւ տիրութիւնն  
Ամոբէլ չի կրսար բնաւ  
մարգուն վիշտերը տըխուր,  
Բայց երգիծանքը բացաւ  
ամենակոյր աչքն յաճախ:  
Քաւ լիցի ես պարսաւեմ՝  
դատապարտեմ կամ Մուսան,  
Խմ նրապատակս էր կավանել  
թումք մ'ուսանքին ոչմ մար-  
թէւ բառերս որ մրցրկին  
կը հրամայեն գուլ՝ դազար,  
Խաղաղութեան կամուրջին  
համար խիճեր ըլլան լոկ:  
Թրգմ. Հ. Արսէն Ղազակնեան

\* Լորու Պայրն:

## ՀՈՐՈՅԻ ԵՂԻՇԵՆ

(Ծար. տես Բազմավէպ, 1923 էջ 374)

Իւր սրբագրութիւնները

Յարգեկի հեղինակը եթէ ինչ ինչ կէ-  
տերու մէջ յաջողեր է սակայն սխալ-  
ներ ալ չեն պակսիր, այսպէս.

Էջ 77. — «(Սատանայ) ի Յորդանանու  
յորդանսն սուզեկալ կիզու» (!!) և կը յաւե-  
լու. «Այսչափ զարերէ ի վեր ոչ ոց ան-  
դրապարձեր է այս անոռոնի կարկտանին  
(...)» հեղձնու: (Կ'երևայ թէ սկզբնական  
բնագրին հեղձնու-ին առաջին հինգ տա-  
ռերը ցեցակեր ըլլալուն՝ գաղափարոյ ա-  
պուշը կիզ ը յարմարցուցեր է անոր տեղ,  
առանց մոտածելու թէ ջուրը այրիչ յատ-  
կութիւն ունի»):

Բայց կը ներէ Հորոն, եթէ այդ իր  
ապուշ համարեալին հետ ըսեմ որ ջուր-

բը կիզիչ յատկութիւն ունի, եթէ ոչ ըս-  
նական, գէթ շնորհաց կարգին մէջ. և  
այս գաղափարը Ս. Գրոց և Ս. Հարց բով  
անլուր չէ: Մ'թէ կ'անդիտանայ Հորոյ՝  
«Ջրով կիզու զմենս մեր այտօր» (ՇԱԲ. Ը. օր  
Յայտութեան): Խնչպէս նաև Մակ. թ.  
21-22:

Էջ 17. — «Թէոդոս փոքր զոր ան-  
տեղիօրէն կը յիշատակենք պատրագի  
մէջ ի շարս սրբոց». — Մ'եր տօնած և  
յիշատակած թէոդոսը մեծն է, դ. դա-  
րուն վերջն իշխողը Ասկերերանի օրով,  
381-390, որուն վրայ զանազան ոճով  
մեղք, դարձ, զղում կը պատմոի ա-  
ռասպելախառն. և ոչ ուրեմն Ե. դարուն  
ապրողը, զոր Եղիշէ «խաղաղաւեր ի Քրիս-  
տոս» կ'անուանէ:

Էջ 39. — (Յետ) հինգ առուրց սիսալ կը  
համարի. ուզդի՝ հինգ առուրց և փաստ...  
ոչ լիզուարանական կամ հեղինակու-  
թիւն՝ այլ իր մտածութիւնը միայն՝ թէ  
«առուրցի վերջն ց անյայտացած» (է) և  
օրինակողն անգիտակ է քերականութեան  
կանոնաց. հինգ առուրցը կ'ըլլայ «առուր»,  
որ կը կազմէ ապագային քերականական  
բացառութեանց նմոյշ մը», կ'ակնարկէ  
բագրատունին, ևն:

Հորոյ մեծապէս կը սիսալի. հինգ ա-  
ռուր ի զործածութիւնը առանց ցի սովո-  
րական է. ահա թուենք. Եննդ. է. 10  
Եւ եղեւ յետ եօրն առուր.՝ Ը. 3 Եւ եղեւ  
յետ հարիւր և յիսուն առուրն.՝ Ը. 6 Եւ  
եղեւ յետ քառասուն առուր.՝ Յուդ. Ը. 9  
Յետ հինգ առուրն.՝ Մակ. թ. 1 Յետ  
վեց առուր.՝ Գործք. իդ. 1 Յետ հինգ  
առուր.՝ ևն:

Այսպան օրինակ ոչ բազրատունոյ և  
ոչ Այտընեանի գիւտ են կարծեմ, և ոչ  
օրինակողներուն զորս մեղաքէ Հորոյ:

Օրինակներուս մէջն յայտնի կը տես-  
նուի կանոնը, ըստ քիմս չէ որ կ'ընենք.

Երբ ուրեմն բացարձակ թուականը չէ  
հոլովուած (յոզն. սեռ. չէ). օրն ալ որ  
յետադրա է՝ ազատ յոզնակի ըլլալէ:

Ծննդակառակն երբ նախադաս թուա-  
կանն հոլովուած է, օր. երկուց, երից,  
չորից են. այն ատեն միշտ կը համա-  
ծայնի. որով ունինք Եննդ. Խ. 19 Յետ  
երից առուրց. Ելք. Գ. 18.- Յետ. Գ. 2.-  
թ. 16. Ա. Եղբ. Թ. 4. Յուդ. Բ. 12.  
Մոթ. ԻԶ. 2. Ի. 63. Մրկ Ժ. 1.-  
Յուզ. Գ. 43. Գործք. ԻԵ. ԽԸ. 17. ևն...

Դարձեալ նմանօրինակ կանոն. Երբ  
թուականը նախադաս է և յոզնակի ձե  
չունի, գրեթէ միշտ եզակի է օրը... այս-  
պէս. «զիննգ, զվեց, զեօթն, զտան օր,  
փիննկ «զտամն աւուրս»ի, անթիւ օրի-  
նակներ Ելից. Ղւտ. Թուոց. Բ. Օրէնց.  
Դատ. Թագ.։

Մինչդեռ երբ թուականն յոզնակի ձե  
ունի զերկուս, զերիս, (զզորս) այն ա-  
տեն օրը յոզնակի միշտ զերկուս, զերիս  
առուրս. Յետ. Բ. 16. 22. Ա. Թագ. ԻԴ.  
13. Դ. Թագ. Բ. 17. Ա. Մնաց. ԽԸ. 12.

Էջ 48. — «Դուրս». Կ'ըսէ «Այսցափ  
դարերէ ի վեր ոչ ոք անդրադամած է.  
այլ պարզ և ակն յայտնի սիսալը ուղ-  
ղելու մատակիր եղած է»:

Այսչափ դարերու մարդիկ անտեղու-  
թիւն կամ սիսալ չէին տեսած. շատ լաւ  
կը մեկնուի զիմորչին իմաստը, ըլլայ  
ցուցական (այս) դերանուան, ըլլայ տե-  
ղական մակրայով (աստ). Թողունը որ  
միակը չէ Դուրս հոտ. Գործք. Է. 4 «Յո-  
րում Դուրս այժմ քնակեալ էր»։

Էջ 44. — տարերս. Դիմ. Ս. չի հան-  
գուրծեր. թող կարգայ հայերենագէտներու՝  
բազրատունոյ, Այտընեանի և այլ հեղի-  
նակներու քերականութիւնները։

Էջ 49. — «Որդեաց» ձեւ չ'ընդունիր,  
վերապահ և թէական դիրքով մը «Որ-  
դեաց» սեռականը եթէ ի նախանց գոր-

1. Տես նաև Աւետիքեան, Բացատր. Հարականաց.  
էջ 91-92.

2. Աւետիքեան, Բացատր. Հարականաց. էջ 115.—  
Աւետիքեան, Լիտերատ. Վարց Մուրոց. Հա. Ա. էջ. 103.

3. Դիմուրոց յոդերու վրայ աես բազրատունոյ ԶԱԲ-  
ԴԱՏԵԼԱ ԳԵՐ. էջ. 372-394, (Բ. 894). Թուական.  
ՀԱՏԵՎԵՏԻՐ ԸՆԹԵՐՈՒԱՅԹ. Բ. Հաւ. Վիճնեան 1910.

ծածուած է մէկէ աւելի անգամ կը ընդունի. իսկ եթէ Եղիշէի մէջ միայն, և այն ալ մէկ անգամ, զրչազրի սխալ համարելով կ'առաջարկեմ ուղղել որդոց ըստ ընդհանուր տարագին և բառարաններէն ալ ջնջել որդուաց սեռականք։ Հորոյ այն ատեն միայն կրնար սպառնալ՝ եթէ այդ ձեզ լեզուական կամ ցերականական կանոնի մը հակառակ ըլլար, սակայն զիտենց որ շատ սովորական է քանի մը բառերու կրկին ձևով հոլովումը, Դ. և Բ. խառն (բարի - ոյ - եաւ - եաց) և ասոնց մասնաւորապէս ի վերջացող բառերն են։ Այսպէս ունինց՝ սնութի - ոյ - ոց - ուվր., Դ. հոլ, Դատ, Ե. 8 - Բ. Սն. ԺԱ. 15. — Գ. Թագ. ԺԶ. 2, 13, 26. — Յոր. Ի. 12. — Սնուեաց, Բ. խառն. Ելք. — Բ. Օր. — Ղատ. — Գ. Թագ. — Գ. Սակ. — Սոփ. — Երեմ. — Բ. Պետր. — Սնուեօր. Յոր. — Ամովս, են։ Քաղաքացի - ոյ - ուվ - ուվր., Ա. Մակ. — Քաղաքացի - ոյ - եաւ - եաց - եաւը. Բ. Մակ. և ատոր նման Արշակոնի, Բագրատոսէի, Կարսոսի, Չորի և ուրիշ նման բառեր մ'ալ։

Ճիշտ այս մեր խնդրին նկատմամբ հետաքրքրական է Ասորի բառին հոլովումը Ա. Գրոց մէջ, ուրե կը տեսնենք որ ի Նախնեաց՝ ոմն այս և ոմն միւս հոլովման ձևը կը նախընտրէ. այսպէս ասորի իրեն Դ. հոլովման բառ մ'է զգեթէ ամրող Ա. Գրոց մէջ (ոյ - ուվ - ոց - ուվր.). Ծննդ. — Դատ. — Բ. Գ. Գ. Թագ. Լն...»

Իսկ ամրող Մնացորդաց մէջ Բ. խառն. (ոյ - եաւ - եաց). Ա. և Բ. Սն. - ոյ - ոց - ուվր. ձեզ՝ բացառաբար միայն։

Այս պարագան մինչ Մնացորդաց զրեցիրուն յատուկ թարգմանիչ մը կ'ենթադրէ տարբեր միւսներէն, միւս կողմանէ յայսնի փաստ մ'է թէ բառերու մը կը քրկին ձևով հոլովումը յետսամուտ չէ, այլ արդէն Ասկեղարու թարգմանիչներու բով իսկ գոյութիւն ունեցեր է։

Որով շատ զարմանքի նիսթ պէտք չէ պատճառէ որդիին «որդաց» յօդն, սեռականը. որդին ալ ուրիմն թէ Դ. և թէ Բ.

խառնին համեմատ կ'ըլլայ. ոյ - եաւ - եաց, Եղիշէին զատ (զոր նոյն իսկ եթէ աղաւաղում համարինց) այդ ձեն ունին. Մին. Դատ. — Ռուպ-Կիմար; Նոյնը կը նանց ըսել հոգիին մասին, Հողեաց (վանց) ձեն անծանօթ չէ մեզ։

Էջ 50. — «Զեր արարեալ և կատարեալ իցէք». Կը զարմանամ որ հոս ալ՝ անզէս ցերականական պարզ ոմի մը՝ իցէքը իցի կը վերածէ։

Անթիւ օրինակներ թող տեսնէ ատոր նման և մերձաւոր անուղուր ձևերով. իմ ի մակուրեկն իմնեւ համակ ի ձակասոս և ի կոիս մտեալ եմ (է). Փ. ԲՈՒԶԱՆԴ. — Աշխարհն այն ուստի դոցա եկեալ են. Փ. ԲՈՒԶԱՆԴ։

«Որոց որդոց իրեանց բարոց վերակացն իսաւ իցեն». Ա. Տիմ. 12։

Որոց զատուածպաշտուրին յանձինս ընկարեալ իցեն. ԱԳԱԹԱՆԳԵԳ. Ա.:

Եւ ոչ որս երբեք որպէս մարդկան արարեալ են վիշապա կամ ասեիցնեն. ԵԶՆԻԿ.:

Մինչև քո խօսեալ իցեն. ԱԱՆԴԱԿՈՒԽԻՆԻ. Երբ լուեալ եիր քո պատուիրանաց իմոց (փխ. դռ.) կամ (էր). ԵՓԲԻՄ.:

Եւ իրաւամբ թազրատունին՝ և թոռնեանան ալ մասնաւոր կերպով կը նշանակեն թէ ոչ միայն անցեալ կամ անորոշ գերայի, այլ և դիմաւորներու բով սեռ. տէր բայի, որով և բային դէմքը կը փոխուի։

Էջ 50. — «Զամենայն չարիսն որ անցը անցին», անցը ջնջել կ'ուղէ. ըստ իսլաւագոյն պիտի ըլլար Հ. Գ. Նահապետեանի հետ ուղղել անցը անցին = անցուցին. և այս Եղիշէի համեմատ է. ըստոգիւ ունի նոյն ոճը թիչ մը վերջ. Էջ 118 «անցուցին զայս ամենայն»։

Էջ 51. — Եպիսկոպոսապետէն Հոռվամայ - Եպիսկոպոսէն կ'ուղղէ, ըսելով «Եղիշէի որ զհայոց կաթողիկոսը պարզա-

1. ԶԱՐԳԱՑԵԱԼՈՅ Էջ 518 թ. 1221. —

2. ԹՈՆ. ՀԱՏԵԱՑԻՐ ԸՆԹԵՐ. —

3. ՈՒՂԱՂԱՐՈՒԹԻՒՆ 186.

պէս եպիսկոպոս կ'անուանէ, չէր կընար եպիսկոպոսապէտ անուանել Հռովմայ հայրապէտը որ նոյնպէս միայն եպիսկոպոս Հռովմայ տիտղոսը ունէր կոստանդիանոսի ատենին»:

Հիմա ևս նոյնն ունի, և անով միայն կրնայ ապացուցանել իր հրաւասութիւնները։ Բայց թէ Հռովմայ հայրապետը եպիսկոպոսապետ անուանուի՞ մերինին համեմատութեամբ շատ բնական է։ Նա է Պատրիարք և այս տիտղոսը արդէն բաւական է։ մինչդեռ մեր կաթողիկոսը ոչ միայն պատրիարք չէր՝ այլ և կախումն ուներ երկրորդական և ոչ ուղղակի Պատրիարքական Աթոռէ մը — կեսարիայէն։

Էջ 53. — Հանոյ բուեցաւ բանեմ. կը  
սրբազրէ բուեցան իրուկ «պարզ քերա-  
կանական սխալ»։ Դարձեալ անդիտու-  
թիւն քերականական ձեւի մը, որ ոչ  
միայն հազուագիւս՝ այլ ընդհանուր է,  
թէ Ս. Գրոց և թէ միւս մատենագրաց  
քով. «Այս բանն հաւատարիմ է և ճշշ-  
մարիտ» Յայտ. իթ. 6. — Յորում եր ա-  
մենայն լորրոտանիք, ԳՈՐԾՔ. Ժ. 12. — Աղ-  
եղի Ծիրենեալ բանեմ լսաւայ. ՄՆԿ. իթ. 42:

Պատճենք... կարդացեալ լիցի. ԵՍԹ. Է.  
13: Հանոյ բռնկաց բախքն. ԾՆԿԴ. ԽԱ. 37:  
լիցկ իրու զցոյ պատզամք իմ Բ. ՕՐ.  
14: 2:

Σπιώνα ήταν δέ ερήμος πλεύ. ΕΙΩΘ. Δβ. 14:  
Πάλιν οικείως προηγήθη η πρώτη μαρτυρίας μέσης της  
λαϊκήν περιόδου. Λε πάντα θα μάθετε στην πατέρα σας  
την πρώτη μαρτυρία της Αγίας Μαρίας Κοντούτης.

Էջ 48. — Յորվագոյն հոդաբոյս — ուղ.  
և հոպարոյս. — Տես լաջորակին մէջ:

Էջ 53. — Յանդուզի յարձակմանեւ. ուղ.

Շատ լւա կրնար ըլլալ առանց ի  
նախղղի. այս ալ սովորական գործա-  
ծութիւն է, զամն զի յ և զ սկսող բա.  
ոերը երբ նախղիր ուզեն տրականի և  
հայցականի մէջ՝ կը զեղչուին ի և զ նախ-  
ղիրները... և յ զ սկզբնատառերը անոնց  
տեղոր կը յեցնեն. այսպէս յ-ի մասին.

Կատարած եղան երրայ յատակն... փխ. ի  
յատակն. Երրիցն յարկն ըս. փխ. ի. —  
յարիտեան փխ. ի յաւ. Յարիտեեից մին-  
չե. յարիտեան (ի..ի).

**Θεοπλέκτη** τιμητική καθηγησια... ήταν απόφαση της γενικής προστασίας. Έβρος. Φ. 17 (h). ανάθεψη στην ορθοδοξία έναρξη της εποχής βιβλιογραφίας. Θωρακική προστασία... μέχρι:

Եւ Հորոյ կը զարմանայ... և կը մեղադրէ միշտ ըստիով՝ «տարակոյս չկայ թէ գաղափարողաց սիալներն են»:

Էջ 56. — ի մասսու արեգականն, Հորոյ  
կ'ըսէ «Ճնշել աւելորդ ն».

Եթէ արև ըլլար պիտի չըսէ՞ր «ի մուտըս արևուն»։ Ի՞նչ անտեղութիւն կայ:

կջ 56. — Եւ զի այս պարզեց ոչ ամենցունի և անկ. — այս պարզեց.

Պարզեցը ուղիղ է. ինչպէս շատ բա-  
ռեր ալ ունինք, որոնց թէկ եղակի ձև  
ալ կայ՝ բայց իրը անեղական կը գործա-  
ծուին սսվորաբար. ինչպէս՝ պատճառը,  
պատիժը, անկողննը, մահինք, շապիկը,  
ձորժը, Հոգը, ոգիք<sup>3</sup>. «Քանզի ի վերայ եռ-  
րա բաշխեցա մեզ պարզեց անմահորեան»<sup>4</sup>.

Եւ Հորոյ միշտ կը պնդէ հակառակը.  
Ինչպէս էջ 62 «Լաւագոյն կը համարիմ  
պատճառը - ները պատճառի փոխել»:

Եջ 56. — Անդ կը տեսանել շտապ. =  
զշտապ:

Զարմանալի է որ Հորոյ՝ սիրող քաղ-  
ցրածայնութեան և վտարող դիմորոշ յօ-  
դերու իրրե խժաճյութիւն՝ հոս հեղի-  
նակին ասաւոն ըլտապը, որ անորոշ հայց.  
Է՛ կ'ուզէ զշտապ ընել, արդեօց ունիթոռ-  
ներու վերջին շառափշ'ղն է, որ ը-ը որ  
շ-ին հետ հայցականի տեղը կը բռնէ՛ կ'ու-  
զէ զրշտապ ընել...

**Էջ 56.** — Գունդի մնացելոցն - Գունդը  
մնացելոց. — աւելորդ է յոզնակի ընկերութեան մասին պատճեանը:

Էջ 56. — Ոչ որպես կարծեր զվարեցածները պատերազմեն:

Եարծէր ներգործականին հետ միացած  
է իմաստով մը, որով շատ լաւ է հայաց

1. *W&J.* p. 253, p. 549.

2. Ապր. էջ 426-7. թ. 1067. բի մասին ալ:

3. Уп. № 56. Р. 127.

#### 4. Եաբակ. Յինանց Գ. Գլ.

Էջ 60. — Իրրե հոտես թէ... դարձեալ հմ. ինչնու չի հանդիր այս մեկն. օրինակ-ներ շատ ունինք թէ Ս. Գրոց՝ մէջ և թէ այլուր. ինչպէս Փալստոսի մէջ։

Էջ 72. — Որոյ քաղաքի քաղաքապետ. սրբ. որոյ քաղաքապետ. Եղիշէի մէջ ե-ղածը շատ լաւ է. Ս. Գրոց մէջ ալ ու-նինք այն մեր։

Էջ 57. — Զանօրինն զվասակաւ. սրբ. զանօրինն Վասակաւ. — Զ Վասակին վը-րայէն վերցնելու բնաւ պատճառ չկայ, մանաւանդ թէ հարկ է հոն խօսքը զօ-րացնելու համար, ինչպէս Ծննդ. Ժթ. 9 «Եւ բանադատին զայրէ զղովու»։

Էջ 64. — Քանզի թէ ի դոյն միտս. Կը սրբազնէ երկ փոխանակ թէ ի, և կ'ըսէ որ թէ և երկի գործածութիւնը խառնուեր է, և երկ կարծես աւելի (ոսկեղարու) Ե. զարու կ'ուրէ զնելւ. Սակայն հիներուն քով կարծեմ խարութիւն չկայ, որով աւելորդ է ցեցերու և ձեմներու դիմել երեն թէ փոխուիլը ցուցնելու համար։ Ահա-սակի խառն և անխտիր գործածութիւն. «Երկ թողուս զմես նոցա, թող, ապա թէ ոչ» Ծննդ. Լթ. 31. «Գիտաց նոյ թէ ցա-ծուցեալ հն» Ծննդ. Լ. 11.— «Գիտացես թէ ես հմ Տէր Եւր. Լ. 22.— «Զի զի-տացես երկ չիք այլ որ» Եւր. Լ. 10 «Զի զիտացես թէ չիք որ» Եւր. Թ. 14.

«Ցերկնից թէ ի մարդկանէ... երկ ա-սեմը եթէ յերկնից». Մարկ. Ժթ. 31.

«Ալրժմն է հարկ տալ կայսեր երկ ոչ, տացո՞ւց թէ ոչ աւցուց» Մարկ. Ժթ. 14.

Էջ 65. — Ձի ահճաց ատելի եր. — հա-ւանաբար ատողը. — Բայց միթէ ատելի ատողը չի նշանակեր, և լաւագոյն ձև չէ. անս թագրատունի<sup>1</sup>, թոռնեան<sup>2</sup>։

Էջ 66. — «Գոյեաց իրրե ատիւծ. ուղիղ՝ իրրե զառիւծ. — Միթէ միշտ ատիպուած զ պէտք է առնէ իրրել. Հորոյ կ'անզի-տանայ սովորական մերը առանց զ-ի. իրրե մանուկ, իրրե հովիւ մի, իրրե ոչ»

իսր, իրրե զմոխը, իրրե ճառագայթը, (Ես. Խ. 11 Եֆ. 7. — Առակ. Ա. 12):

Էջ 68. — Մահաւանդ զի եղակ ևս... յաշողեալ լիներ. — Լինէին. ասոր վրայ արդէն Եցի մասին զրեցինք։

Էջ 70. — Ամարանի. Ճմերանի = ամարայնի, Ճմերայնի աւելի հեշտալուր է. Ամարանին ալ աւելի քերականական է։

Էջ 70. — «Բանշար վայրենի = վայ-րենի ընդօրինակողներն են = վայրի» : Բայց ես կարծեմ որ վայրի և վայրենի հոմանիշ են. յոյն ձշիօս և ձյրօնի դէմ. այսպէս. Ծննդ. Բ. 20 զազանք վայրի — նոյնպէս. Յեւ. Իֆ. 5 զա-զանք վայրենիս — τα ծηρία τα ձշρία. — ՅՈՒ. Ե. 23 զազանք վայրենից — ծηρεց շաք ձշրիու — bestiæ terræ. ՍՆՆԴ. զա-մենայի զազանք վայրի — Ելք. Իֆ. 11... վայրի — τα ձշρία ծηρία։

Հ. Ե. Փետական

(Հարութակելի)

## ԱՅԼԵՒԱՅԼԻՔ

Պ. Ա. ՄՈՒՐԱՏԵԱՆԻ

## ՑՈՒՑԱՀԱՆԴԻՍԱԸ

ՀԱՌՎԱՐԱՐ ՄԵԶ

Նոյ. 5-ին երեկոյեան հինգուկէսին, Venetoի վրայ նայող «Stuard» սրա-կին մէջ, բացումը տեղի կ'ունենար հայ նկարչէ մը սարցուած ցուցահանդէսին։

Մամուլի, իտալական և օտար Պիտու-թեանց ներկայացուցիչներէն զատ՝ ա-րուեստագիտներու և արուեստականներու երկսեռ թագմութիւն մը հոն ներկայ էր։

Բացման նաոր կարդաց զրագիտունի Տիկ. Բերսոն Մոնդանարելլա, ծանօթա-ցընելով հրաւիրեալներուն՝ արուեստա-գէտին անձնու գործը, տողորուած միոյն հանդէպ ամենաջերմ համակրանցով և միւսին անկեղծ հրացումով։ Ճառը զոր կ'արժէր ամրողութեամբ թարգմանելով հոս տալ հայ ընթերցողներուն, (ցուցընե-լու համար թէ ինչ զնահատումով և հա-

1. Անդ. Էջ. 210. Թ. 504-5.

2. Համարակա ընթերց.։